

# ԱԼԻԵՒ + ԱԶԵՐԻ ԽՈՐՅՐՈԱՐԱՆ = ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Բարուի մեջ փետրուար 5-9- գումարուած է Ալբրեջանի նորդն- տիր Խորհրդարանին առաջին նիս- տը, որուն օրակարգի «ամենամը- րատապ» հարցը նկատուած է Արցախի խնդիրը:

Նիստին նախին համառու քր- թակցութիւն մը ստացանց Երեւանի ՌԱԿ. մամլոյ գրասենեակեն (Պայ- քար 16 փետրուար): Հոն մեջբեր- ւած մի քանի վկացութիւնները քա- րարար են, որ Ալբրեջանի նախկին առաջին քարտուղար, Խորհրդաշն Միության Պոլիտրիկովի նախկին անդամ եւ ներկայիս Նախիջեւանի Գերագոյն խորհուրդի անդամ տը- խրահոչակ Ալիևը միջազգային ա- տենանի մը առջեւ պաշտօնապես ամրաստանուի Արցախի հայութեան դեմ գործադրած ցեղասպանութեան ոճիրով, նոյն յանցանցով նաեւ ամրաստանուի ներկայ Ալբրեջանի խորհրդարանին առջեւ:

Կարելի՞ է երեւակայել, որ հա- յատեաց, Արցախի հայութեան դժ- րախտութեան զիշաւոր դարձիննե- րեն մեկը հանդիսացող մթին դե- կավար մը, այսօր իր ազգակից պաշտօնակիցներուն կողմէ ամրաս- տանուի իր՝ հայասիրութեամբ: Ալբրեջանի խորհրդարանի ներկայ «նորընտիրները» Ալիևէն որքա՞ն աւելի ազգայնամոլ եւ հայատեաց պէտք է ըլլան, որ շարիքի խորհր- դանիշը եղող այդ զարելի անձը դատապարտեն իր բարութեա՞նը, տկարութեա՞նը եւ հայեկան Ար- ցախին հանդեպ իր հանոյակատա- րութեան համար: Թերեւս նոս- կ'արժե ֆիշել, որ համայնավար երեսվուխանները մեծամասնութիւն կը կազմեն Ալբրեջանի նորընտիր խորհրդարանին, կամօքն Մովսես- յի եւ շնորհի ազերի դեկավարնե- րու դիանագիտութեան, որոնք ի- րենց շահերուն պաշտպանութիւնը վստահած են քրեմլին նոր տէրե- րուն, այլապես հաւանարար այլ երեսոց ստացած կ'ըլլար Արցա- խին ներկայ կացութիւնը:

Հայտար Ալիև խորհրդարանին մեջ քննադատուած է, նոյնիսկ ամ- րաստանուած՝ թէ ան «քարեացա- կամ» (.) քաղաքականութիւն որ- դեգրեր է, հայերու նկատմամբ, Ա- լբրեջանական շրջաններու ֆոնտ- երը յատկացուցեր է ԼՄՄ-ին, հոն երկարունի կառուցեր է, բազմից այցելեր է Նարարադ, սակայն ոչ մեկ անգամ չէ գտնուած անոր ա- զերաբնակ շրջանները, Ալդամի

շրջանէն հողեր կցեր է Ղարաբաղի և ստեղծեր է Ասկերանի շրջանը: Սակայն ամենէն շնական, իսկ արցախահայերու համար ամենէն տիտուր միշատակներ տրթնցող ամրաստանութիւնը կը մնայ հե- տեւեալը. Այիւ Արցախի «նախկին Ա. քարտուղար Գետրգովին ար- ժաւացուցոր է լօսրու օրօք շքա- նշանի»:

Հայանուն այդ գործակալը Ա- լիևին համար այն էր, ինչ որ այս վերջինն էր Բրեմնեւի համար. ցնող կամակատար մը, հտպիտ մը: Հաւանարար ըիչ մը աւելի քան ծաղրածու մը Ալիևի նախի- ջեւան վերադարձը եւ իշխանու- թեան առաջին սանդիսատին վրայ գտնուիլը ցոյց կուտայ, որ Ալբրեջանի նախկին սարսափազ- դու թիւ մեկ դեմքը բոլորովին չեր մոռցած նաեւ իր ծննդավայրը. չեր ուրացած իր հայտենակիցները եւ օգտակար եղած էր անոնց, մինչ Գետրգով կը պատկանի ազգուրաց գործակալներու այն յետին դա- սուն, որ իր փառքին եւ հանգիս- տին համար կը ծախէ իր ազգու- թիւնը եւ պատուհաս կը դառնայ իր հայտենակիցներուն: Ի Վերջոյ, Գետրգովին «շնորհուած» մեղալ- ները երեք մետաղի կտորներ են, զորս կունու արժանի դասուելու համար քաղաքական դեկավար մը պէտք է կեանը մեջ միայն կորաքանակ յառաջացած ըլլայ:

Այս նախարանը հարկադրաբար կատարեցինք հասնելու համար բուն խնդրին: Խորհրդարանին մեջ իր ինքնապաշտպանութեանը հա- մար Ալիև կը բացայայտէ ահաւոր ճշմարտութիւն մը, որ միջազգային օրենքով ոճիր մըն է: Նախկին ա- ռաջին քարտուղարը կը յայտնէ, որ իր օրով, 1966-1979, Արցախի «Հայերուն թիւը կրնատուեցաւ 10 առ հարիւր, իսկ ազերիներու թիւը աւելցաւ նոյն համեմատութեամբ»:

Միացեալ Ազգերու կազմակեր- պութեան ցեղասպանութեան վե- րաբերեալ օրենսդրութեան համա- ձայն, Ալիև ցեղասպանութիւն մըն է, որ գործած է:

Վերոյիշեալ կանոնադրութեան 62-րդ յօդուածին համաձայն՝ «ցե- ղասպանութիւն կը նշանակէ հե- տեւեալ արարցներէն որեւէ մեկը, որ կը գործադրուի ազգային, տո- հմային, ցեղացին կամ կրօնական խումբ մը ամրողութեամբ կամ մասամբ կործանելու դիտարու- թեամբ, ինչպես՝ (թ.) խումբին

անդամներուն պատճառել մարմ- նական թէ մտային լուրջ վնաս: ..(գ.) Գիտակացարար խումբը նատնել կեանը այնպիսի պայ- մաններու, որոնց կը միտին անոր ամրողական թէ մասնակի ֆիզի- ցական կործանումին»:

Այիւ համատարած ջարդ չէ կազմակերպած Արցախի մէջ, ապ- կայն ան ստեղծած է «կեանը այնպիսի պայմաններ», որ Արցա- խի ժողովուրուց ենթարկուի հոգե- բանական հալածանը, ազգային նուաստացումի, մատնուի ապա- գայի յոտեստափեան, որպեսզի եւ լու իր հայտենական հողը ու դառնայ պանդուստ, անդաստա- կան եւ ճուլուի իր նոր շրջապա- տին մէջ: Նոյն ճեւով է, որ պար- պուեցաւ Նախիջեւանը իր հայ բնակութենէն:

Ցեղասպանութեան օրենքով պատժելի են նաեւ... (թ.) ցեղա- սպանութիւն գործելու դաւադրու- թիւնը, (գ.) ցեղասպանութիւն գործելու ուղղակի կամ հրապա- րակային գրգութիւնը, (դ.) ցեղա- սպանութիւն գործելու փորձը:

Ահա նման «գրգութիւն» եւ ցեղասպանութիւն «փորձ» մըն է որ ըրած կ'ըլլայ ազերի Խորհրդա- րանը, երբ նոյն նիստին կ'որոշէ «Ալբրեջանի Միլիցիայի Խննա- վար Զոկատներու ուղեկցութեամբ մեկնիլ Ղարաբաղ: Անոնք որ չեն ընդունիր աղրբեջանական սահմա- նադրութիւնը, իրաւունք չունին բը- նակելու եւ պէտք է անյապաղ հեռանան անկէ»:

Իսկ կուսակցութեան երկորոր քարտուղար Պոլիանիշկոն առա- ջարկած է «խումել Արցախ», եւ 1991-ը դարձնել «Ղարաբաղի նու- աննան տարի»: Մենք գիտենք թէ ի՞նչ կը նշանակէ ազերի նուաճու- նը, եթէ նոյնիսկ առաջարկողը Բաքու գործուղուած գործակալ մըն է:

Ալիևի «ցեղասպանութեան փո- րձը» մեր կողմէ միջազգային ա- տենան տարուի թէ ոչ, անոր վե- րոյիշեալ յայտարարութիւնը, սա- կայն, կը դառնայ առաջին վաւե- րագրութիւնը, որով համրապեսու- թեան մը դեկավարը կ'ընդունի փոքրամասնութիւն մը իր պապե- նական հողերէն աքսորելու մշա- կած, - եւ մասամբ գործադրած, իր ծրագիրը:

Փաստաբույր մը, զոր պէտք է գիտնանք ըստ արժանույն գոր- ծածել: